

Զ Ա. Ր Զ Ա. Ր Ա. Ն Ք

ՆԱԽԿԻՆ ԳՐԻՍՏՈՆԵՒԹ

Հին սովորութիւն մըն էր զինուոր ներու, փախատականներու և ծառայ ներու մարմիններուն վերայ շանթիւ յատուկ և որոշ կամ բացայտ նշաններ դրոշմելը: Անտարակոյս Սուրբն Պօղոսի Գաղատացւոց Զ. գլուխ 17 համարին մէջ ըստած ակնարկութիւնը (Զշարքարանն Քրիստոսի ՚ի մարմնի իմում կը րեմ) ասոր վրայ է: Սակայն Քրիստոսի ծառայիցը կուապաշտ գատաւորներէն ընդունած դրոշմներու նկատմամբ լաւ կ'ըլլայ խորհրդածել թէ անոնք ինչ տեսակ չարչարանքներ էին: Ֆօքս իւր ադորձ և Արյանագրո-թիւնու գրքին մէջ Աւետարանի նախին քարոզգացը վրայ խօսելով՝ Եւսէքիսէն և սուրբ Օգոստինուսէն, սուրբ Հերոնիմոսէն և ուրիշներէն յառաջ բերելով կ'ըսէ:

Ամանք սրով խողխողուեցան, ոմանք կրակով այրիմեցան, ոմանք խարազանաւ գանակոծուեցան, ոմանք երկաթեայ ձանկերավլ վիրաւորուեցան, ոմանք կամ կախաղանի վրայ գամուեցան, ոմանք ծովերու մէջ խեղդուեցան, ոմանց կաշին քերուեցաւ, ոմանց լեզուն կը արուեցաւ, ոմանք ՚ի մահ քարկոծուեցան, ոմանք ցրտով սպաննուեցան, ոմանք սովամահ մեռան, ոմանց ձեռքերը կորուեցան կամ ուրիշ կերպով անդամահատուելով աշխարհիս առականացը և խայտառակութեանը համար մերկ ձգուեցան: Սակայն այս բռնաւորները և սատանային այս բան որոները այս կերպով սպաննելով կեանքը մարմիններ բաժնելուն դեռ չեին բաւականացած ո: Սպանման տեսակները զանազան էին, այսու ամենայնիւ այս տեսակները իրարմէ նուազ սոսկով

չին: Ինչոր մարդկային անգիթութիւնը կամ բարբարատութիւնը մարդուս մարմինը տանջելու գիւտ մը կամ հընարք մը կարողէր հնարելու Քրիստունից գէմ կը գործադրուէր, ինչպէս որ վերը մասսամբ մը միշտած է անկէց աւելին պիտի երեւին Գաղղիոյ մէջ գտնուած եղբայրներուն ղըկած նամակին մէջ, որ հետեւեալ կերպով է: «Նենգութեամբ և խորամանկութեամբ թշնամեաց գոռում դովիւններով, գանակոծութեամբք, խեղդմամբ, պատառելով, քարկոծումներով, հրաշէկ երկամէ տախտակներ վրանին դնելով, խորին զնտաններու մէջ տանջանաց մեքենաններով՝ բանտերու մէջ խեղդելով, վայրենի անամնաց ակռաններով, կախաղաններով, կախաղաններով կամ ցիցերով, ցուլերուն եղջիւրներուն վրայ նետելով սպաննելուն եաբը՝ մարմիննին աղքերու վերայ կը նետուէր և զանոնք պահպաննելու համար որպէս զի մարդ մը գալավլ զանոնք ըթաղէ, շուներու կը ձգուէր, ոչ ալ զանոնք թաղելու համար աղաշանք մը կ'ընդունուէր »:

Արբայն Պօղոսի իր թուղթը գրած ատեներ իրական մահէ քիչ պակաս եղած այս չարչարանաց մասնակից դըտնուիլը՝ առ Կորնթացիս գրած Երկրորդ թղթին մէտասաններորդ գլուխն բացայսոյտ կը տեսնուի, ուր կ'ըսէ: «Պաշտօնեայք Քրիստոսի իցեն, յանդգնագոյնս ասացից՝ թէ առաւել եւս ես, եթէ վաստակօք առաւել, եթէ գանիւք՝ եւս առաւել, եթէ բանսիւ աւելիք քան զնտաս, եթէ մահուամբք բաղում անգամ, ՚ի Հեկլոյ հնգիցս քառասուն միով պակաս արբի, Երկրը ցըս ձաղկեցայ, մի անգամ քարկոծ եղէ, երիցս նաւակոծ եղէ, զոիւ և գգիւեր յանդունդս տառապեցայ: Ի ճանապարհո բաղլու մ անդամ, վիշտու

՚ի գետոց, վիշտո յաւազակաց, վիշտո յազգէ, վիշտո ՚ի հեթանոսաց, վիշտո ՚ի քաղաքի, վիշտո յանապատի, վիշտո ՚ի ծովու, փիշտո ՚ի սուտ եղբարց: ՚ի պահու և ՚ի վաստակո, ՚ի աքնութիւնս բաղրւմ անդամ, ՚ի քաղց և ՚ի ծարաւ, ՚ի պահու բաղրւմ անդամ, ՚ի ցուրտ և ՚ի մերկութիւն, և այլն և այլն:

Հռովմայեցի դատաւորի մը առջեւ բերուած Քրիստոնեայ բանտարկելց մը դատաստանը գրեթէ հետեւեալ կերպիւ կ'ըլլար: Այս նկարագրութիւնը զանազան աղքիւրներէ քաղըւած է:

Դատաւորները դատաւորական աթոռներու վրայ կը նստէին և տասնաւ պետներէն մէկը ծայրերը ծիրանի ժապաւէնով ձերմակ շրջադրեստներ հագած աթոռակալութիւն կ'ընէր, ետեւը իրնութրակիները կը կենային: Դատարանին դրսնը մօտ տանչանաց գործիները դրուած կ'ըլլային, որպէս զի բանտարկեալը առջի անդամ ներս մտած ատենը տեսնէ: Այս գործիներուն մէջընէին պարանոցի համոր ծանր լուծը որ կամ երկաթէ և կամ փայտէ էին, Զինաստանի մէջ խնդր կոչուածին նըման, ոտնակապ շվթաները, այն տախտակէ դատատակիները կամ կոճղերը, ոքուն մէջ ձեռքերը և ոտքերը իրարմէ այնշափ հեռու կը քաշուէին և կը պըր կուէին, որ մարմնոյ յօդուածները կը խախտէր կամ կը խէր: Ասոնց մէջ կային նաև փշեղէն դաւազաններ, խարտզաններ, երկաթեայ և կապարեալ այս գարսակալ մահ մը: Նախ՝ դատապարտեան վճիռ կը տրուէր, բայց չէ թէ անմիջապէս մաւհաւան, վասն զի այնպիսի մահ մը խիստ մէծ շնորհը մը պիտի ըլլար դատապարտելցն: հասպա դանդաղ և յամբացալ մահ մը: Նախ՝ դատապարտեան վճիռ կը բարչելի ըստած տեսակ մը բանտի մէջ կը նետուէր, ետքէն տանչանարանին վերայ կը ձգուէր կամ ուրիշ կերպով մը կը տանջուէր, և հուսկ յետոյ կը գլխատուէր կամ գտղաններու առջեւ կը նետուէր, և գլխատուած ատենը մարմինը շուներուն կը ձգուէր: Նախնի Քրիստոնէից մէծ մասին տարած մահուան կերպը Եկեղեցական պատմիներուն, մասնաւորապէս Եւսէբիոսի, այնչափ ընդարձակօրէն ըրած նկարագրութիներէն իրեւոյ իմացուիլ:

որուն վրայ նրով լեցուն կաթսայ մը շշելով և սուլելով կեռար:

Քրիստոնեայ ամրաստանեալը հիմայներս կը բերուէր, և այսպիսի տեղ մը իր սոսկալի գործիքներով և կարասեօք բաւական էր աներկիւղ սիրտ մը ահաբեկելու: Կը հարցուէր թէ Դու Քրիստոնեայ մըն ես. Ահա ասոր պատասխանին վերայ ամեն բան կը կայանար: Եթէ հաստատական սրատախան մը տար, կը խրատուէր որ իբր հպատակ կայսրութեան չաստուածներուն և երկեային կայսեր ունեցած իր պարտաւորութիւնը յիշէ, յիմար առարկութիւնները ՚ի բաց թաղու, նաև զովեցւոյ յիմարութիւնը ուրանայ և մերժէ և ըստ օրինաց կայսերաց ոգեւոց զոհէ: Պատրաստուած սեղան մը կար, բաց մը տրդէն կը վասէր, խունկ կայրէր, քուրմերը կեցած կը սպաէին, եթէ կանչուէին և զոհը կատարուէր, ամեն բան կ'աւարտէր, բանտարկեալը կ'արձակուէր և նյանիսկ տէրութիւնէն կը մէծարուէր: Խոկ եթէ դաւանութեանը վերայ հասաւատ կենարով պինդէր՝ անմիջապէս դատապարտութեան վճիռ կը տրուէր, բայց չէ թէ անմիջապէս մաւհաւան, վասն զի այնպիսի մահ մը խիստ մէծ շնորհը մը պիտի ըլլար դատապարտելցն: հասպա դանդաղ և յամբացալ մահ մը: Նախ՝ դատապարտեան վճիռ կը բարչելի ըստած տեսակ մը բանտի մէջ կը նետուէր, ետքէն տանչանարանին վերայ կը ձգուէր կամ ուրիշ կերպով մը կը տանջուէր, և հուսկ յետոյ կը գլխատուէր կամ գտղաններու առջեւ կը նետուէր, և գլխատուած ատենը մարմինը շուներուն կը ձգուէր: Նախնի Քրիստոնէից մէծ մասին տարած մահուան կերպը Եկեղեցական պատմիներուն, մասնաւորապէս Եւսէբիոսի, այնչափ ընդարձակօրէն ըրած նկարագրութիներէն իրեւոյ իմացուիլ:

Երկրորդ գարուն սկիզբները՝ Անտիոքի Խոհանոսի եպիսկոպոսը Քրիստոսի հաւատքին համար վկայելու կոչուեցաւ : Փօխանակ ղորհութելու կրած շարչարանացը վերայ կը պարձենայ . “Սիրիայէն Հռովմ” կ'ըսէ , իր առ Հռովմայ Եկեղեցին գրած թղթին մէջ “Վայրենի գաղաններու հետ կը մարտնչիմ , ցամաքով եւ ծովով , գիշերով եւ ցերեկով տար ընձառիւծներու մէջ (աշխիքն զինուորաց գնդի մէջ) շղթայակապ , որնց հետ աղէկ վարուելով աւելին ևս կը չորանան : Ատկայն անոնց ինձ հասուցած չորիքներովը օրէ օր աւելի Յիսուսի աշտկերառութեանը մէջ կը կըրթուիմ , բայց գեռ ասովլ չեմ արդարացած : Ո՞՛ , երբ սասց վայրենի անոնց դիմացը գամ , որոնք ինձ համար պատրաստուած են , և զանաք զիս սովաննելու պատրաստ գտնեմ , զանոնք զիս առանց յապաղման դիշատելու պիտի քաշալերեմ , որ զիս ոմանց նման չը գործածեն , որնցմէ վախնալով չեն մօտենար : Եւ եթէ կամու զիս շըսպանանեն , պիտի գրգռեմ քիրենք : Ներեցէք ինձ , ես գիտեմ ինչ որ իմձ համար աղէկ է : Հիմայ սկսած եմ աշակերտ մը ըլլով , ոչ տեսանելի և ոչ անտեսանելի բանի մը կը հոգամ , որ

ոէս զի միմիսյն Քրիստոսը վաստիմ : Թնդ կրակը և խաջը , թնդ վայրենի անանոց խումբը , թնդ սովորներու կոտրումը և անդամներու յօշոտումը , թնդ ամբողջ մարմացն ծամուիլը եւ սատանային բոլոր շարիքը իմ վրաս գան . թնդ ասոնք այսպէս ըլլան , միայն թէ ևս էարող ըլլամ Քրիստոս Յիսուսը վասակելու ” :

Երբ հուսկ յետոյ ընդունած վըճիւը ՚ի գործ կը դրուէր , անվեհեր գէմ առ գէմ առիւծներուն դիմաց կանգնեցաւ : Սակայն առիւծները անոր վէհ և մեծարելի երեւութէն և անտարակոյս այն շնորհքէն , որ անոր մարմէն ցոլանող կը թուէր , վախցան : Յայց անիկայ մեծ ձայնով մը պուաց ըսելով . “Քրիստոսի ցորեանն եմ , վայրենի անասնոց ականներովք աղացուելու կ'երթամ , սրպէս զի անտարաստ հաց մը շնուրիմ ո : Վերջապէս վայրագ կենդանիները զառւրբ մարտիրոսն բռնելով սպաննեցին : Անիկա Տրայանոսի կայորութեան մետասաներորդ տարին մարտիրոսացաւ , Քրիստոսի 109 թուին :

Ի Խարժմանութեան
8 . Տամաճեան :